

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Ե Ա Ձ Ը

Երբ որ ծնայ, ձայն մը հընչեց իմ ականջիս.
 « Դու ծնած ես խաչ մը կրելու համար յաստիս » :
 Ի լուր այսմ ահեղ վըճոռոյս ես խիստ լացի,
 Այլ և այնպէս՝ ես իմ խաչը պինդ գըրկեցի :
 Յետոյ չորս կողմըս նայեցայ և նայեցայ...
 Առանց խաչի մարդ արարած ոչ ոք գըտայ :

Տեսայ թագուր մ'առօք փառօք մեծացուցուած
 Որ նոյն ժամայն տըխուր խոկմանց մէջ էր թաղուած,
 Եւ զինակրին որ առ գըրունըս կայր ի պահ
 Արքայն ինչո՞ւ, հարցի, ուրախ չէ հապահ :
 Ասաց. Գանգի յորմէ հետէ նըստաւ ի գահ
 Աստուած խաչ մը ոչինչ թեթե տըլաւ նըմա :

Տեսայ օր մ'ալ գօրական մի որ կը դառնար
 Պատերազմէն, և մէկ թեն էր յապաւեալ.
 Ըսի անոր. ինչո՞ւ տըխուր ես դու մարտի՛կ,
 Մի՛թէ նըշան խաչին պատուոյ չէ՞ քեզ հերիք :
 Ասաց. Աւազ, անցան օրերս իբրև ստուեր,
 Եւ արդ ուրիշ խաչ մը նորէն տըլաւ ինձ Տէր :

Մահճակալին և մահամեքճ իւր որդեկին
 Տեսայ կին մի մեծատուն յոյժ և լալագին,
 Ըսի անոր. մի լար կին դու, Աստուած մեծ է,
 Միւս վաւակովդ մըխիթարել քեզ կարող է... :
 Պատասխանեց. Հաճ և հաւտն խաչն իմ տանիմ,
 Յամենայն դէպս, ո՛հ, թո՛ղ կամք Տեսոն օրհնեալ լիցին :

Մտաքոսահիւս պատմունճանին մէջ պըլլըւած
 Տեսայ այր մի ուրախ զըւարթ երևոյթով,
 Ըսի անոր. Երնն՛կ քեզի, կեանքդ է հիւսուած
 Համակ ծաղկօք : Ո՛չ, ասաց նա, ո՛չ, հապճեպով
 Եւ բաց թողուց իւր վերարկուն... Տեսայ յայնժամ
 Որ իր խաչն էր սըրտին մէջը արինաքամ :

Ես այն ատեն գըրկեցի զխաչն աշխատութեան,
 Խաչն այն որ միշտ աղըատնեւրուն է բարեկամ :
 Մերթ գայն թացի իմ արցունքով, խոստովանիմ,
 Բայց չեմ ուզեր որ ես անկէ երբէք զատուիմ :
 Ո՛վ իմ եղբարք, նայեցայ ես և նայեցայ
 Եւ տեսայ որ առանց խաչի և ոչ ոք կայ :

P. P. Parzanese

Քրդ. Խաւ. Ստ. Եազեճեան

ՀՐԵՇՏԱԿԸ

Երբ որ մայրն իմ զիս իւր բազկաց մէջ առաւ
 Եւ խընդագին ասաց. Մանուկ ինձ ծննաւ,
 Ինձ հըրեշտակ մը տըւաւ Տէրն ի քաջալեր՝
 Աստի կենաց արտորանաց մէջ ընկերս:
 Այն հըրեշտակն իւր առաջին համրոյրով
 Լեցուց հոգիս բերկըրապատար շինջ լուսով,
 Եւ իմ ճամբուս սուր փուշերուն վըրայ ցան
 Եւ ցիր սըփոեց ծաղիկ մատամբ սիրական:

Նըստայ յաթոռ ժանտ մարդոց հետ միասին.
 Ամպարըշտին մերթ շընչեցի ես զոգին.
 Բայց հըրեշտակն իմ չըդարձուց ինձ երես,
 Պիտի փըրկեմ, ասաց, Տէրամբ ես ըզբեզ:
 Տեսայ այսպէս բաղդին ամէն մէկ դարձուած
 Մաղիկն ի փուշ դարձաւ ինձի, ժպիտն ի լաց:
 Հաց ու հագուստ պակսեցաւ ինձ ամենայն,
 Եւ հըրեշտակն իմ չըլըքաւ զիս սակայն:

Թէ ես ընկճած, տեղի տայի վըշտերուս,
 Իւր ժըպիտով նա ինձ կու տար խըրախոյս.
 Խոթոռ դիմօք այլ աչքիս մէջ կը նայէր
 Մեղանչելու թէ մըտադիր զիս զըտնէր:
 Թէ գիտնայի՛ր քանի՛ անգամ ի տեսիւսն
 Մօտ ի գահոյս Երկնաւորին տեսայ զայն
 Բարեխօսել որ, ի լըրումըն շնորհաց
 Տայր ինձ Աստուած, տայր թողութիւն իմ մեղաց:

Միշտ ինձ հետ է. ձայնը կը լսեմ հովին մէջ
 Որ ընդ երեկս լեռնէն կ'առնու ելեկէջ,
 Չայնը կը լսեմ ի մէջ երգոց աղօթից
 Որ կ'աղօթեն, առաւօտուն, կոյսը ամբիծ:
 Մերթ գիշերը փողփողենէջ շողերով
 Կ'իջնէ, կ'իւլէ նորէն ի վեր ընդ լուսին,
 Մերթ ալ կ'երթայ թուխ Չուրց վըրայ թըռչելով,
 Եւ գէսը զըլխոյն աստղի նըման կը վառին:

Արդ, հըրշտակդ իմ, չիդառնայ կեանքս ի խաւար,
 Ե՛կ ամրացուր ապահովցուր զիս ի սպառ.
 Քու թևերուդ անըոյթ ծոցին մէջ ա՛ռ զիս,
 Լեր ապաստան և լոյս աչաց տըկարիս:
 Այս փուճ երկրիս հանէ՛ ի բաց զիս տիղմէն,
 Հոգիս առ Լն խիստ կարօտած է արդէն:
 Հոգետաւիդ քնարիդ ձայնող իմս հըրշտակ,
 Երկինքն ինձ բաց, քեզ հետ զընամ ուր քո են վանք: